

զեց տուած խսպն եռ առնուլ։ Այսպէս, աղ-
գայինք պատկերը հետերին առած, տոն դար-
ձան, ու դրին վերտիշեալ մատուռն. ուր կեցած
է մինչեւ ցասար, ի զարմանս ամէն օտարաց ու
բանէ համբարդուուն։

Զեկ կնարը ըսել թէ որչափ տուուգու-
թիւն ունի այս պատմութիւնը։ Պատկերը գե-
ղեցիկ է, ան ստոց է։ Բայց երբ լսութիրախի
մայր եւիցեցն մէջ է։ Կերպաց ալ չեւ կրնար
ըլլալ։ Ծատ հաւասական է՝ ըսա ի՞ն որ եթէ
Ռուպենսին չէ ալ այս նկարը, անոր մէկ երեւ-
լի աշկերտն, կամ ճարտար ձեռքի մը գործն
ըլլայ՝ վարպետին սկզբնական օրինակէն գա-
ղափարած։

ՅՈՒՀ. ԱՆԵՑԻ



Գ Ր Ա Կ Ա Ն

“Հ Յ Յ Լ Ր Ա Ր Ի Բ Ի Թ է Ե Ն Գ Ե Ց Մ Ա Ի Թ Ե Ե Ն ,
Մ Է Կ Ք Ն Ե Շ Ո Շ Ո Ւ Թ Ե Ե Ն Ը Թ Ի Բ Ի ”

Խշմիանի Արբոր լրագրայ այս տարւոյ
Փետր. թուոյն մէջ (էջ 59—62) գր. Գ. Լեւ-
սեան գրինը քննագատութիւն մը մեր “Պատմ.”
Հայ լրագրութեան (Ա. Հար.) Հրատարակու-
թեան վրայ, կը ծանուանէ իւր մնմեցոցներուն
թէ նյոյն Հրատարակութիւնն է “ոչ ազատ ան-
ներելի սիալներից։ Հեղինակը (— կը շարու-
նակէ գր. քննագատն —) շատ սակաւ. աղբիւր-
ներ է ունեցել իւր ձեռքի տակ, ինչպէս իիշել
է ինքը, դորս համար եւ սպասելի չէր մի լիա-
կասար եւ ծցրիմ գործ։ Հայ լրագրութեան
մասին աղբիւրներ կան սացի հ. Գրիգորիսի յի-
շածներից եւ գրիշ, աւելի քան տասն, նյոյնչափ
էլ հաս ու կտոր գրուածներ, գրագիրն սիւթեր,
տեղեկութիւններ, նամակներ։ Այս քանի մի
տասնեակ աղբիւրներու պիտի ծանօթանակը ան-
շուշտ, երբ գր. Գ. Լեւսեանի “Հայոց պար-
բերական մարմարը” գործը լցու տեսնէ, որ կա-
րող պիտի ըլլայ “Բ. Գրիգորի գրելու միջոցն
որպէս մի հարուստ աղբիւր ծառապելու մեջ”
ննջափս կապահովընէ գր. քննագատն։ Եւ սա-
կայն ներոքի մեզ կանխել լսել, որ մեզմէ քանի
մը տասնեակ աւելի աղբիւրներով օժտաւլ գր.
Քննագատն սցին քննագատութեան մէջ “Ճշշ-
գրիտ”, եւ “ազատ աններելի սիալներից բան
մը տակաւին ըսած չէ։

“Յիշենք (— կը շարունակէ գր. քննա-
գատն —) որ գրիցիկի մասին մեզանից առաջ
գրոյները ըն վերաբերուածել (այսու) որպէս
քննողներ, չեն քրբել նիւթեր, սիալների մա-
սին չեն գրել, այլ թեւթեւ ակնարկ գրել կազմի
եւ նիւթի արժանառութեան վլրայ։ Հինգ
տարուայ չափ կարելյն չափ մանրաղին հետա-
զոտած լինելով հայ մասնակի գործի անցեալն
ու ներկան, գժուաւ չեւ մեղ մունել հ. Գալէմ-
քեարեանի գրացիկի ներքին նաւերի մէջ, մատ-
նահան անելով այն թերութիւնները, որ ինչ-
պէս ասացինք սպրբել են հայր սուրբի աշխա-
տութեան մէջ։ Ուրեմն “Հինգ տարուայ չափ
կարելյն չափ մանրաղին հետազոտած, քննա-
գատի մ’աւածեան ենք, որուն “գժուաւ չեւ . . .
մանել . . . գրեցիկի սեմբին նաւերի մէջ, մատ-
նահան անելով այն թերութիւնները, Տինանիք
այս մեծ յառաջարանով մեր առնել գրուելու
“աններելի սիալները եւ “թերութիւնները”,
եւ մեծապէս պիտի ուրախանակը եթէ նոր գիւտի
մը հանդիպից կամ նոր բան մը սորվինք։

1. Աւդորուրի մասին խօսելով զի, քննա-
գատն իրեւ մը խօսք չակերտով յառաջ կը
բերէ իրը թէ ըսեր ենք որ այս անդամանիկ
լրագիրն “երեք աշխալով”, տարի տեւերէ է, յետոյ
հասած ուղղեր ենք մը միուլ։ “Աւելի պարզա-
բանելով համար, (— կըսէ գր. քննադատն —)
յիշենք որ “Ազգարար, 1794—1796 թուե-
րի ընթացքում հրատարակուել է մայն մէկ
եւ կէս տարի, որ է 18 տեսրակի, Մենք
մը որ գործից մէջ ըսած ենք (էջ 24 տող 2)
լրագիրն ազգի “Ալցա երեք տարի պարի պարիլու”,
տեսնելով աւանդուած նյոյն լրագիրն իրեւ
հրատարակեալ 1794—6։ Ուրեմն “ամբողջ ու-
րաց կը կոտի մը երեք, ին, թերեւս ան-
մատարութեամբ։ “Աւելի լիք եւ օւաւելիք, ին
մէջ մանրամասն ստորագրած ենք՝ ուննալով
այն ժամանակ Աւդորուր, եւ ըսած ենք՝ “Աւ-
դոր 1794—6 միոյն 18 ամաստետր ուն-
ցած էն, ինչ նոր եւ ծցրիտ բան սորվիցանք
այժմ գր. քննադատն, եւ որն է մը սիւլին
ըսլուած մար։

2. “Եղանակ հիւղադեանի տետրակները մը
աւելի առաջ ուննալով աւելլորդ չենք համա-
րում լրացոցիչ տեղեկութիւններ տալ, քանի
որ հ. Գալէմքեարեանին շատ համառօտ է եւ
անկատար։ Այս լրացոցիչ եւ կատարեալ տե-
ղեկութիւններն են սանք. “Տարեկիրն մէջ
խրաբանները տարուայ ամիսների սկիզբներում
զետեղուած են բաւականին յաջող փորագրուած

պատեմներ, յօդուածներին պատշաճաւոր: Յօ-
դուածներին են բարյական բովանդակութեամբ
աւանդութիւններ, պատեմներ, խրառներ եւ
ոյլն, եւ կը կցուի “Խրառնի” կոտր մը: Կը
յանձննեք զր. Քննադատին մեր նյոյն տարեգրի
վրայ գրածն անդամ մ’ալ աչքէ անցնել, եւ
պիտի գտնէ (էջ 28 տող 10—19) այս “լրա-
ցոցիւ, տեղեկութիւններն՝ բարյական խոր-
հըրգածութեանց մասին իսկ ինչ կը վերաբերի
պատեմներու:” Կը կարծենք թէ այս “լրացու-
ցիւ, տեղեկութիւնն տալի՛ այս ժմանակներու
տպագրական աւ Հասարակ տիրու տվյալու-
թեան բաւական տեղեկութեան պակասութիւնը
կը ցուցընէ: Այս երկունքն են միայն այս “լրա-
ցոցիւ տեղեկութիւնները”:

3. “Դիտուի Բիւլութեամբի ամբողջ տեսարակ-
ները մեր ձեռքում ունենալով, աւելի մանրա-
մասն եւ ծզգրիս տեղեկութիւններ կարող ենք
յայտնել Հ. Գ. Բն: Շնորհակալ նիք: Բայց
“Պարբերականին ընդգրածակ խորդինն է, ո
ըսելով՝ Դիտուի Բնուածութեամի միայն ճականու յա-
ռաջ բերելն զմել գոհ չի կրնար ընել՝ վասն
զի արգեն մենք նյոյն իմաստով ըսած ենք
(էջ 31 տող 15) “Նիւթը գլխասորաբար ժա-
մանակին նշանաւոր գեղագերն են, բայց ասկէ
կը ինդրենք շակերտով զկյալութիւն մը յառաջ
բերելով ժմանակ ծզգութեան միտ գնել, վասն
զի բնագրին աղջապարութիւնն այլայլած է վկայ-
ութեան մէջ:

4. “Թագութիւ գ-ետք լրոյ էի՞ւ — գրում
է Հ. Գալէքմբեար, որ միանալանին սիսալուում
է: Ցիշեալ շարաթաթերթի խորդինն է “Լրց
դիր, Մէտէ Տերութեան Օ-մանէն, որ 1832ի
սկիզբներից հրատարակուեց հազիւ մի տարի:”
Այսափ միայն: Կըսենք՝ “Թագլիմի՞ն առած
կեցած է լրագրին վրայ եւ մեր գործին մէջ,
եւ ոչ “Թագութիւն”, որ սիսալ գրութիւնն էլլը-
լոր: Է. Տեր ձեռքն եղած թիւն 12ի վրայ (—
որ է թիւ 1. Հայ թարգմանութեան) — կը կար-
դացուի:” ԹԱՎԱՐԱՐԻ ԱԼԳԱՅԵՒ լրոյ էի՞ւ, ա-
ռաջին ամ տպագրութեան հայերէն թարգմա-
նութեան, ՚ի թըլին տաճկաց 1817, ի շապանի
19: Նումերա 12, եւ յամի 8եան 1832 ՚ի
Յունուարի 13 ՚ի կոտորնութիւնու, Յաջորդ
թիւ 13ին եւ բոլոր յաջորդ թուերուն վայ
տպուած է “ԼՐՈՅ ԳԻՒ Խէ գերականութեան Օ-մա-
նէն. պուաջին ամ տպագրութեան — Կումերա
13, յամի 8եան 1832 Յունվարի 27, որ է
1817 բամազանի ՚ի կոստանդնուպօլիս: Ճեր-
մակին սեւ չենք կարող ըսել: ուստի սիսալուու-

լու մենք չենք, եւ մեր գործոյն էջ 34—38
այս լլագրի վրայ գրածին մէջ սիսալմունք մը
տակաւին չենք սեսներ:

5. “Յայուրուր լրտէի սկսուած է ոչ թէ
1847-ին այլ 1846 թ. օգոստոսի 27-ից յանձնու-
թիւ գրութելով, մինչեւ 1849 թ. հետրուարի 5-ը
(Նումերա 99) սեսնուած է: Մենք ըստ չենք
1847ին սկսած, այլ ըստ էնք՝ “1847ին Յայու-
րուր լրտէի սեսնուամբ Դիւր ԱՅ ԱՅ ԸԱՅՈՒՆԱ-
ԿՈՒԵՒՐ:”

6. Ալդուէր, Հայէի կույնիւան եւ Ծովա-
րուն լլագրիներու մասին ըսելու նոր բան մը չունի
զր. Քննադատուն, թէեւ զառոնք ալ քննադա-
տելուց կարգը գրած է:

7. “Հայուրուր շաբաթաթերթիմին Հ. Գա-
լէմբեար միացրել է Սուշինդրուի կոտորնու-
ուուց լլագրի, երեսի նյոյն քաղաքում եւ նյոյն
խմբագիրների ձեռքով հրատարակուած լինելու
համար: Սուշինդրուի կոտորնուուուուց լրյու-
չականու, (պէտք չէ շփոթել Սուշինդրուի Բիւ-
լութեամի հետ, ինչպէս շփոթողներ կան.) եւ
Աբուլյայ Աբուրտէւանի տեղեկութեան վրա կը
մանկը, մինչեւ նոր լրյու տայ զր. Քննադատուն:

8. “Ալդուրու անունվ մի լլագրի է յի-
շուու վերապատռելի Հայրը 1846 թուակա-
նին. սակայն շարաչար սիսալուում էն (այսու-
հոցը տեսնել):” Ալդուրու լլագրիրը մենք չենք սեել-
ծած, Աբուլյայ եւ Հայ Գուրունեւու պար-
ագր. Հեղինակին խօսին յառաջ բերած ենք,
որ Հաստատապէս կըսէ թէ Ալդուրուն “ի 1846
նորէն սկսաւ հրատարակուիլ ու կրկնին խափա-
նեցաւ, եւ աւելցուցն ենք, որ մեր հետա-
զառութիւններն ասկէ անդին չեն անցնիր: Պէտք է
այս Հաստատապէս վկայութիւնը խափանել, եւ
ցցյու տալ դրականապէս այս “շարաչար սիսալ-
մունքն, եւ ոչ թէ գործեալ լոկ Աբուլյայ՝
մեր յառաջ բերած վկայութեան վրայ յենով՝
Հաստատակը թէ հրատարակուած չէ:

9. “Առունեամուէր լլագրի մասին խօսելիս
գալէմբեարեան լրդապեան սատում է, որ
“բաւական չէր Հնդկաստանում կալկաթայի
եւ Մագրասի “Ազգասէրնու ու Բանսաէրը,
Սինգափուրում էլ հրատարակուել սկսեց “Ա-
ստմանակըրը”, Զակերտով յառաջ բերուած
այս խօսին մերը չէ, ինչպէս լեզուն ալ կը վկայէ,
որ. Քննադատին է, որ այս երբոր սկսու-
թիւնուր կը համարի մեր խօսերը խեղաթիւներ:
Մենք գրած ենք (էջ 113 տող 11):” Հընդ-
կաստանի հայ գաղթականութիւնն ու որ ու
ցրուած Արեւելեան Հնդկաստանէ մինչեւ ի

ձաւա . . . ունէր իւր . . . լրագիւները: Կալկամացի Աշխատելն ու Մաղրասայ Բանաները միւնչնյա ժամանակ Հրատարակուելով ալ . . . բաւական չեն երեւար . . . Անկափոր ալ . . . դրեգոր Պ. Գ. Գալատանեան կը ձեռնարգէ . . . Ուստահանք . . . անուն թերթ մը Հրատարակելու Խօսք մը՝ որ Պր. Քննադատան մեզի վերագրած խօսքն էապէն եւ բողոքվին տարբեր է. մէր խօսքն մէջ Հնդկասանն բառը երկու անդամ կը յիշուի, մի անդամ իրբեւ Հնդկասանի հայ գալթակնառաթիւն, եւ երկրորդ անդամ իրբեւ ցրուած Արեւելեան Հնդկասանէ մինչեւ ի ձաւաւ: Արդ, Պր. Քննադատան կը յաւելու գոյելով պաշտօնապէս ի լոր աշխարհի. “Յայտնութ ենք Հ. Գ. Խ. որ Սինդափոր քաղաքը ու թէ Հնդկասանութ է, այլ Մալակկա Երեկողում:” Ընդհակալութիւն եւ — ցաւակցութիւն: Փոխադարձ ծառայութիւն մը մատուցանել մեր երախտագիտական պարագն համարելով կը յայտնենք Պր. Գ. Լեւոնեանին որ Անկափոր քաղաքը ոչ թէ “Մուլիչ Ներանցու” կը գտնուի, այլ Համանուն Սինկափոր իշխան վրայ, որ չորրորդ մասն է անդպէսական յետսակումն Հնդկասանէ: Ալեքսանդրովով դիմազիւի աշխարհագրութեան ուսուցչը վայ կը կոյենք ասոր ստուգութեան, որ եւ բարեհամար Արեւելեան Հնդկասան կամ Հնդկասան բասի ընդարձակեւ անձնուի մոօք ունեցած իմաստն ու ասհմանները մեխել պէտք ունեցողներուն:

10. “Արտուր քարաթամեթերթի մասին խսելով . . . ասում է. “սակայն քաղաքական մաս մը ամենեւին չունէր, այն ինչ Արտուր գաղափարն առեւարական եւ բանափարական լրագիր էր:” Չորրորդ անդամ մեր խօսքը կը խեղաթիւութիւն Սինկափոր էր (էջ 120 տող 5):”

“Արտուրը . . . քաղաքական մաս մ”ամենեւին չունէր, գիտ է ու բանափարական մաս մը ամենեւին չունէր: 1851 Մարտ 3ին . . . Տեսեւելով քաֆանորդաց խնդրանաց, սկսաւ նաեւ քաղաքական սուս լրագիրներէ տեղական եւ գողոտուած լրեր քաղելու:”

11. “Կոյսւ Արտուր կոստուելով 1852-ի փետրուարի 29ից տեսել է մինչեւ 1874 Թիւր, ոչ թէ 1853-ի օգոստոսի 8ը ինչպէս գրել էր Հ. Գալէկեար: Արեւել վլրապատուելի հայրը սխալուում է այստեղ աւելի քան քառա տարի, որ է = 20 = XX = Ի տարին! “Քսան տարին, բառ երը կը հասկնանք, եւ զայն հասկընելու համար մեր կորմերը երեք լրու եւս գործածելու պէտք եղած չէ: Մեր ձեռքն եղած նոյն Աշխատայ ամբողջական տարինները կը

վերջանան 1853 Օգոստ 8ին վերջին 74* թուով (տես մեր գործն՝ էջ 138): Եւ ասոր կը կայսեն Ժամանակին ամէն թերթենս, որ գարառած կը յիշատակեն եւ վերստին լցոյ տեսանելու չընչեր մինչեւ 1874: Կը սպասնեք սեսնելու որ Պր. Քննադատան իւր այս տեղեւկութիւնն ինչպէս պիտի հաստատէ:

12. “Արէ Արտուրուն գագարեց ոչ թէ 1856 թուականի յօւնուարին 7-դ Համարով, ինչպէս գրել է Հ. Գ. Այլ 1855-ի գեկտեմբերին նույն գալթարով:” Բայց մեր ձեռքը կայ 1856 թուականի յունուարին 7-դ Համարով, որ “Հազար եւ մէկ գիշերներու հրատարակութեան շարանակութիւնն է. եւ բաց ամէկ կապահովնենք որ նոյն տարին նաև 8* եւ Քրիստոնական համարը լցոյ տեսած է (տես մեր գործն էջ 220):”

13. “Թայունու Հայուղով Հրատարակուում էր “Սլավասակութեալ երից աշակերտաց Մեսոպետական վարժարանին Զմիւռնիոյ:” Իսկ Գրիգոր Պալմանը որ Խմբագիր-անօրէն էր “Թունիկ”, օրագիր ամսօրեայի, յետոյ միայն քահանայանալով կոչուեց Տ. Վրժմանէս:” Մասսակ համեմատ մեր նշանակած Տ. Վրժմանէն (տ. էջ 143) չէ կրնար Թայունիկի Խմբագիր-անօրէն Գրիգոր Պալմանը ըլլալ, ինչպէս կ’ուզէ Պր. Քննադատն: Գր. Պալման երբ 1861 Յնք. ին թունիկի առաջին թիւն հրատարակեցի կ Ա. Պուտիւ, Հաղիւ 18—19 տարւան պատմէն էր: Հետեւաբար 1854ին 11—12 տարւան ի Զմիւռնիկ լրացի չէր կարող հրատարակել, եթէ չենք սխալիր պատեղ ալ: Եւ Բ. տարւոյ մեր ձեռքն եղած թօներու վրայ խմբագրի անուն չենք տեսներ:

14. “Ա-Ե-Ր-Ա-Բ-Ի-Ռ-Ե-Ր-Ի շաբաթաթերթի մասին Հ. Գալէկեար աններելի սխալներ է անում:” (Էջ, 4): “Ա-Ե-Ր-Ա-Բ-Ի-Ռ-Ե-Ր-Ի սկսուել է 1845 թուականին. իսկ Ակինայի Արմիթարեան ուսուի մարդաբանական ասում է “Ա-Ե-Ր-Ա-Բ-Ի-Ռ-Ե-Ր-Ի առաջին թիւն լցոյ տեսաւ 1855 յունուարի 3ին: Աւելին վլրապատուելի հայրը սխալուում է այստեղ ամբողջ մի տասնեւակ տարի (իման 10 տասն տարի):” Կարծենք հիմայ ամէն մարդ իմացաւ: — “Բայց զարմանալին այն է որ իւր գլուխի վլրջում (— կ’ուզէ ըսել՝ Ա-Ե-Ր-Ա-Բ-Ի-Ռ-Ե-Ր-Ի մասին մեր գամանին վերջը —) ասում է որ 50 տարի է որ գյութիւն ունի:” Այս հիմերու մատու խեղաթիւրել, բայց այս անդամ ներելի է, վասն զի Պր. Քննադատան Ա-Ե-Ր-Ա-Բ-Ի-Ռ-Ե-Ր-Ի զարդելու ժամանակ՝ ցաւակցաբար կ’ըսենք, զարհու-

րելի գլուխ պազրտ ունեցած է, ինչպէս հիմայ կը տեսնե՞ք: “Աւրեմն չ. գ. մի բռուէ, մի ախնարի ըս ձեկերով շաբաթամերթիս ճակատին որ գրաւած է “Հատոր Խէ, այսինքն 47դ տարի. խճառում ու շփոթում է իւր ունեցած տեղեկութիւնները: Վատահ երէք որ մենք ոչ մի այլ բազում անգամ ախնարկ ձգած ենք եւ առանց պատուի մէջն ելած:

Մենք Շուրբառ լրագրի վրայ խօսելով՝ (էջ 38—44) գրած ենք, որ Շուրբառ ամերիկացի բողոքական միասնարաց ձևու 1839 Յնր.ին ի Զմիւռնիս սկսուած է, եւ 1854ին վերջն ի Կ. Պղիս վերջացած է, 16 տարւց մէջ էօնը հասոր կամ տարեկան հրատարակուելով: 1855ին Յնր. Յին Ա-Եռոբէր անուամբ եւ նոր գիրով հրատարակած են Միսիսիպի իրենց թերթը, վրան նշանակերով՝ “Հատոր 8. Կոստանդնուպոլիս. Յունաւար 3, 1855, թ, 1: Ծանուցում. Շուրբառ պիտակ էֆելոց ամսական թերթը անցեալ քանի մը տարիներու մէջ արդյո ընթերցանները՝ տարակցոյ չունինք որ համարժին պիտի գտան ներկայ տարւոյն սկիզբը ու թերորդ հատորին ձեւը փոխուած լրացը աս առաջին թիւովը անսենելով: Են այսպէս յաշորդ տարիներու հատորի թուելն շարունակելով անցեալ 1894ին ունեցած են Խէ. Հատոր: Մենք մոլորեւո ընդունակներու նախազգուցած եւ (էջ 40 ծան. 3) գրած էինք որ թէւ Ա-Եռոբէրի խմբագրութիւնը իւր Շուրբառնին տարիներն ալ կրնայ իրեն սեպէականնել, բայց մենք Ա-Եռոբէրը զատ լրագրի կը նկատնենք, հիսեւաբար զգուշանալու է՝ “Հատոր Խէ, երէ գուշակութիւններ ընել եւ սակայն որ. Քննադասն, եւ բարեխախաբար միայն ինքը, “մի բռպէ, մի ախնարկ ձեկերով շաբաթամերթիս ճակատին որ գրաւած է “Հատոր Խէ, այսինքն 47դ տարի, գրածում ու շփոթում է իւր ունեցած տեղեկութիւնները: Ուրեմն, եթէ Ա-Եռոբէրի վրայ մեր գրածին վերը 1889ին կը գնենք՝ “Իրբու զգայութենէ զորք թերթ մը կը գունէ ինչ որ կը գրէր 50 տարիէ վերու, կը խօսինք Ա-Եռոբէրի խմբագրութեան միանարաց վրայ, որ կը գրն 1839—89 այսինքն յիսուն տարի որ է = 50 = L = Ծ տարի!

Ասոր կը յաւելու որ. Քննադասն. “Այս ել ասենք որ “Աւետարեր, ալզտարեր լրագրու շաբաթամերթի փոխուեց ոչ թէ 1877ին այլ 1870ին: Տարբերագրին եօթն (7) տարուան: Մենք չենք ըսած որ 1877ին շաբաթամերթի գունաւուած այլ 1877ի բռնի մը

համարն ունենալով միայն՝ ըսած ենք “1877ին որդէն շաբաթամերթի եւու. զգուշանալով եղած ժամանակը նշանակելու: Այս կայտերը խեղաթիւրում:

15. “Արծոնէ Վասուբարուան ազգահոչակ ամսաթերթի մասին ել պակաս չեն զրցոցիս մէջ եղած սխալմոնները: Մատանիկի հեղինակը երեւէ հիմնուելով իւր աղըւիւների վրայ. (որոնք նշանակու սխալուած են այս բանում) գրել է որ “Արծոնէ Վասուբարականի, Ե. ասրին՝ որ 1862ի վերընը սկսաւ, չկրցաւ բոլորին . . . բայց Բնչ կասէ հ. Գալէմբեարեան երր մեր ձեռքում տեսնի 1864 թուականի վերընը համարները, եւ ինչքան կը զարմանայ երր չե՞ն որ “Արծոնէ Վասուբարականի, 8-րդ տարին որպէս շբիւններէ ուղաքն տեսնուած է մինչեւ 1873 թուականի յունուարի 13-ին . . . Սխալմոնք տասը (10) տարուան: Եթէ ճիշդ է որ. Քննադասին ըսածն թէ իւր ձեռքը կայ Արծոնէ Վասուբարուականի, “1864 թուականի վերընը համարները, եւ ոչ թէ Արծոնէ 8-րդոյ լրագրի, որ գագարեալ Արծոնէ Վասուբարուականի տեղը 1863 Արդիուն սկսաւ: Հրատարակուիլ, (եւ այսպէս ենք այս է ձեռքինը) այս մելու համար նորէ, եւ որ. Քննադասին մեզ հաղորդած առաջին նորութիւնը: Սառուել մեր գործն ըլլայ: Միայն ներսի միտ զնել առաջ աս տարապեսն ճշմարտութեան թէ իրի մը տեղեկութիւն չունենալ, սխալը չէ, որ բառը որ, Քննադասն ամէն տեղ կը գործածէ. այլ սխալը է շբիւնցած կամ ոչ ճշմարտիտ բան մը բարեմուաբար իրբեւ սացցի եւ ճշմարտի հաստուուել, ինչպէս մինչեւ այսաեղ առիթ ունեցակը տեսնելու եւ գեն կը տեսնենք:

Խսկ Արծոնէ Վասուբարուականի 1873ին լցու տեսած բանի մը թուելին մեզ ծանօթացն գործայի հրատարակութենէն ետեւ:

16. “Արեւել Փոքըն Հանդէս կլսուանէյ, վերցացաւ 1856 թուականի փետրուարի 1-ին, 15-րդ տեսաբակով ոչ թէ 14-րդովւ: Մենք մեր ձեռքն ունինք միայն 14 թիւ. Մոտի (1859 թ. 387, 404) կը է 14 թիւ հրատարակեալ. Փոքըն լրագրու 1860 թ. 1ին մէջ Արեւելի տապագրէ ճանակի Արամեան կը յայտարարէ: Թէ ինք մերժած է Արեւելի 15դ թուոյն տպագրութիւնը (ա. մեր գործն էջ 220 տաղ 20): Այս շափ բաղմանեան վկայից հաւատալ՝ պատուի ինչեւական կը համարնենք:

17. Մենք լրագրի վրայ խօսելով՝ կը կրկնուին մեր ըսածները, եւ կ'աւելցուի. “Վար-

դասեն հեղինակը գրում է՝ թէ ս... Այս բով վանդակութեամբ եւ նցն դիմք շարունակեցաւ մինչեւ Բ. տարուայ (— մենք կ'ըսներ սար-ւու —) վերջն 1858 ժողովը. 31-ը, (մենք դաս ենք Սեպտ. 31-), եւ պաշտօնապէս կը յայտարարուի. “Ծոյլ ենք առին մեզ ցցց տա-լու ուսումնական վարդապետ հ. Գալէքմբար-եանին, որ սեպտեմբեր ամիսը միշտ եւ Հանապազ 30 օր է եւ ոչ 31-ը Բարի է. բայց այս գասը տալու եր Հանգուցեալ Յ. Գ. Արվաճեանին, որ տապած է Միկ 18, 31 Սեպտեմբեր, Երկրորդ Տարին, զոր եւ մենք յառաջ բերած ենք ճշդու-թեամբ, ինչպէս եւ ամեն տեղ: Սուուգելու հա-մար կարի ի լուսամկարել տալ մեր օրինակը:

Աւելորդ էր մեզ ի վերջներ յիշեցնել “որ տարբեր անձնագրութեամբ են Սեղուի, Խմբագի Ցարութիւն Սուամեան (— ինքն Ցա-րութիւն կը գրէ իշխան Արվաճեան —) եւ “Արշալոյս Արարատանին Խմբագի Յ. Սուա-ճեան զ. վասն զի մենք երեբեք շիփումած չենք զա-սունք իրարու եւ Նշանակած ենք (էջ 222) որ Յ. Գ. Արվաճեան 1874ին վախճանած է:

18. “Մուսույ Մուսույ ուեր նսութեան...: Դիրքը ոչ թէ միաժամ թերթ էր, այլ ութա-ծալ տեսրակ 58 էջ 13×20 Տ. — մետր. Հ. Գալէքմբար գոնէ ուշադրութիւն գարձնէր որ գրուած է “ուեր թասերականն եւ ոչ նէր կամ իրու: Տպարան ոչ թէ “Արեւելանն այլ “Յ. Սիրէհնախանան: Սեր ձեռքն եղած Մուսու-սոյ Մուսույ ՇԱՐԱԲԱՌԱՄԵՐ (այսպէս ամէն թուերու լիսյ տպաւած, եւ ուեր ոչ բնաւ.) Բագրուտ, ՄԻԱՏԱԱԼ է. 2000 էջ, 29×44 սանդիմդղ, տպաւած ԱՐԵՒԵԼԱԽԱՆ տպարան: Այս թերթին մինչեւ 1874 թիւն ունինք մեր ձեռ-քը, եւ Կըսներ որ մեր գործոցն մեջ (էջ 164) գրածին ամենաշնչին փոփոխութիւն ընելու տա-կաւին պէսք չունիք: Պր. Քննադաւը ձեռքը կ'երեւայ թէ անք նցն անձին Մուսույ Մուսույ լրագրին 1858ի սկիզբները գագրելն ետեւ Հրասապահած Համանուն շօրս տեսրակներն, որ կը յիշուին Մուսունաբիւթեան մեջ, էջ 438: Եթէ ասո՞ր վայս “ուեր թասերական, գրուած է, կը կասկածիք լունէ ըլլալուն, մինչեւ աշօք չսեմնենք:

19. Մէկո՞ Հայուն: լրագրոյ վրայ մեր գրածը Պր. Քննադաւանին ճանակին յարմար չէ եկած, որուն յարմարելու պէտք ալ չկայ: Բայց կ'ապահովցնենք Պարուն, որ եթէ Մէկո՞ ինչ-պէս կը պարսաւէ եղեր կաթողիկեայ եկեղեցա-կանները, որ ինձ ծանօթ չէր կրնար ըլլալ

(Հմման. մեր գործն էջ 180 Տ. 1), եթէ նցն կերպով նյութուորով պարաւել էջմիածնական եկեղեցականները, նյուպէս “գորո պիտի շգար” կաթողիկեայ վարդապէտիս:

20. “Զի կարիք չը նկատել, որ Տ. Գ. Գ. պայդ 45 լրագրինների մեջ մոցրել է “Ճէրտօտէի թիմարէթ, տաճկիբէն-յունար. • գաղցիկիբէն առեւրարական լրագրիրը, որ այնպան էլ Հարգաւ-որ չէր հայ լրագրաց ցանկը մոցնելու Խօնիւրու-անքամ մեր խօսքը կը խեղաթիրուի: Մէնք այստեղ (էջ 165) Մասկի խօսքը միայն յա-սաց բերած ենք. թէ Մասկի եւ թէ մեր գոր-ծոյն մեջ (էջ 166 տող 2) որոշ կը կենայ տաճկերէն, ՀԱՅԵՐԵՒՆ: յունարէն եւ գաղցի-արէն: Եւ այս ՀԱՅԵՐԵՒՆը կը բաւէ մզի Ճէրտօտէի նիմագրիը Հայ լրագրաց շարքին մեջ առնուլ ինչպէս կ'առնուլք Մասկից Ար-ուու-այն այն տաճիններն որ հայ-գաղղ. Եւ նաև ուսուերէն կը հրատարակուին: Բայց եթէ որ քննադաւն “Հայերէն”, բառն դորս թողու-իրաւունք միմին կը սեպահականէ, գիտնայ որ արդարութիւնը կը բողզեի:

21. Կ'առաջարկուի “Տիեզերք, “Տօնմար ընտանեկանն եւ 40-ական թուականների վեր-ցրէի “Ասոզկի Արեւելէւանն հրատարակութիւն-ները հայ լրագրաց կարդին մեջ առնուլ: Առա-շննն ու վերցնեն մեզի անձնագր են, եւ երբ ի մերձաւս եւ մանրամանն անօսթութիւնն որուի, կ'արելի է ու տաղողութիւն ընել: Խակ 1858—61 Հրատարակուած Ովեննասիր “Տօնմար ընտանեկան տարկէիր չէ, այլ լոկ օրացցյա որուն նսեն աւելցուցած են տոմարակնան, դիմականն եւ բա-րոյական յօդուածները: Այսպիսի ընտանեկան օրացցյաններն աշխարհին որուեւ տէրութիւնը կամ անհասական մարդն իրբւ լրագրի նկատած չէր մինչեւ այս բոցիս:

Ինչ կը վերաբերի “Ծանօթութիւնն վա-ճառականութեանն, “գերմանից եկեղեցական դիմուածները, թերթերուն, կ'ըսնեք որ առա-շննն սետրակն կամ “գիլքը չէ, եւ մենք մենք գործածած այս բառեն, այլ ան շբթի Հրատարակեալի նէրի մասնալին թիւն է: Առ այս չի պահանջաւիր որ թերթը յաջողութիւն ունեցներ է թէ ոչ, մէկ թէ աւելի թիւ լցու եւ տեսեր, հետեւաբար չէ կարող “Հ. Գ.՝ Հաս-տատել Պր. Քննադաւանին խօսքը: Երկրորդը տեսրակ է այն, բայց ժամանակին Հանգիպած գեսպերը կը հաջողգէ, եւ աեղական ըլեր կու տայց օրուան թուականով. Հետեւաբար լուսի նկատելու առաւել իրաւունք ունի, քան “Ցո-

մար ընտանեկանը։ Խոհ Սինէ-իոն — ող առուն
աղէտարի լրագրի համար կ'սունկ՝ որդեփուտն
(եւ ոչ ողքասաւն) թունիկ առած մեր տեղե-
կոթեան թէեւ մենք եւս կասկած յայսնած
էնիք, բայց այս տեղեկոթինը լոյ սմի լաս-
գրական ընթացիկ լուր, չէ, ինչպէս կը յան-
դըգնի դր. Քննադատն կարծել եւ զմեղ խարսած
համարիլ, ոյլ ինսանով կաղմուած համառօտ
ցուցակ է հրատարակեալ հայ լրագրաց (տես
մեր գործն էլ 143 ծ. 1), եւ գրիթէ միշտ մի-
արանած մեր հետազոտութեանց բաց ասկէ՛ ի
հանդարտութիւն սրտի զր. Քննադատին կը
յայսնինք՝ որ մեր բարեկամներէն մեկը, Ալե-
քսանդրոպոլի շատ մտիկ, գործշոյ այս կառը-
կարդացած ըլլալով՝ յայտնեց մեզ որ ինքն ունի
Սինէ-իոն ըստագրի թերթեր, եւ — կ'ուղարկէ մեզ։

Քննադատութեանս սկզբան ու վերջն
կէտերը չենք թշափիր, վասն զի մեր քննադա-
տին սճաճանչին, (ումե՞ն) կը վերաբերին, եւ
մենք իր զուարձութիւնը խնագարեն միտ չու-
նիք։ Մենք իր քննադատութեանը պատիլ-
ուղցիմք, բայց դասարկամեն ելանք։ Այս-
չափ դրեւ բարեկամն պարտք համարժանմք,
զոր ճշգրտասիրութիւնը մեր վայ կը դնեմ եւ
նաեւ ուղցիմք միտ զնել տալ գրողներու եւ
հրատարակիչներու՝ որ գրական՝ «Հանար ան-
լու» ժամանակն այժմ անցած է։

Հ. Գ. Գ.



ԲԱՆԱՍՏԵՂՋԱԿԱՆ

ՈՐԻՆ

Մօր ցուրտ մարմուն վերայ նետուած
որդին կու այս լուս, ծննամած,
Սրտի խորէն երթեց երթեր։
Լուսուն կատաչ ո՞ս սրտաթիկ։

Յանկարծ աշխոն սեւեռով
խաչն, որ կար իր մօր որվ,
Գոյնց սրտանց «ԱՌ Աստղած
ուշ զան ցաւեր ես ինձ տըւած։»

Ենուոյ դարձեաւ համբուրելով
Մայսն, որ ննէր ի բուս անսոով,
Հեծեց. «Մայօիկ, աւան մեռար,
Հնի ճենով որդի թուուա։

Այս ասկէ մեռ ինձ արդարեւ
Այս կենան է մահ եւ մութ արեւ,
Ան ասէ վեր աս է մեռնիմ
Եւ միանամ քեզ է շրիմ։

Ո՞հ թոփշն առնու թռու իմ նոգին
չո՞լ որ որ դո՞ն այժմո՞ւ հանգըւին.
Ո՞մ իմ Աստուած, իմ կեանսու ալ ան-
Մօրսու Կրթամ թողում զաշամահ։»

Բայց հոս լուսեց. սեւ աշերէն
Արցունք հոգին կը նենցնեն.
Երեսըն իր ունասաւ նիհար
Մօրն հանգացեալ մշշարտ տիպար։

Լուսեց, այլեւ լրացաւ թերան.
Այսպէս ատա ժամեր անցան.
Որդին ամսան այսպէս մժաց
Կուրծք մօր կուրծքին վըրայ մշշած։

Եւ երք եկամ որ զինք զատին
Մօրին ննու, — ուզին արդէն
Եր Թած երկնին երապնիտաց.
Իր սիթելին էս այժմ զըտած։

Կ. Պոլիս

ԺԻԺ-ԱՌՈՒ

Վ Ա Ն Ե Ր

(Vinc. Zusner)

Ես շատ կը սիրեմ զապարուտ ծառեր
Եւ մանսան նըլուն իրենցում ցնամա,
Զի մերս եմ անսոց կեսութէն սովորեց
Թէ նու բակալս մարկան բարձկամ։

Ըգմանանկա արդէն սերկանան կը լուսուն,
Եւր սիրս եւ աշկունք նըմկն խմնագալու,
Նորածի զարնան երք լուր շատորուն
Ճաղոկ ինենորվ ամն թուի ու ծառ։

Թէ դիրիտասարդ զիտէ անսապից
Եր շամախ վրա ասիսուն ելած է ի դիրեւ,
Խայուն նոր յունք կ'ընն մատնամիջ
Ճաղոկ լալարուն ցողուն ու տերեւ։

Եւ երք միջօրեայ շերմատ տապերուն
Առ ըն կորովիք թոյնան զոյանար,
Ժառոց հովանիք զովիկ, երերուն
Առոյ կանարկն իրն է դալար։

Թէ մնորէ օրմեն ժերուն կալանան
Ինք զան առէտին սփոփանգ, գօրավիք,
Հնորմն կը շնչն իր եցկան ծառեր,
Հնին ի պաէն պատոց պաստիկ։

Մանէ վախճան երկրիս երազց՝
Խոնջն աւան փափարած է բուս մսուշիկ,
Ժառու բարերար ողկն միրախոց
Եամաբ վեց տախտակ իրն է ենշուիք։

Խոկ երք վերջապէս լորիկ ու մնչիկ
Դալար յարկի տակ հանգչի նոր յանդորր,
Կը ցողն իրն ուսիր ու նոմիր
Երբեմս արտառուց վըժուն եւ յորոր։

Հ. Ա. Ա.

